

կը խորշվին որոշ բուրմունքներէ որոնք մեզ համար չափազանց հաճելի են և կամ թէ ընդհակառակը:

Շօշափելիքը որ եղջիւրներու որոշ մասերում միմիայն կը գտնուի կը ծառայէ անոնց իրարու հետ հաղորդակցութեան մէջ մտնելու, բայց թէ ի՞նչպէս, այդ չգիտենք:

Ասողութեան զգայարանները անծանօթ են, և եթէ մեղուները և մրջիւնները որոշ ձայներ կը լսեն, ասոր պատճառը, մեզ համար անզգալի թրթոռամերն են, որ կ'ազգեն անոնց վրայ:

Վերջապէս, ինչ որ ամենազլիսաւորն է, որոշ զգայարաններ մրջիւններու և մեղուներու մօտ չեն համապատասխաներ մեր ունեցածներէն և ոչ մէկուն: Այսպէս են օրինակ, քրիթէ հեռազրի նման արագ հազորդակցութեան յատկութիւնը, որով լուր մը կը յայտնուի հազարաւոր մեղուներու կամ մրջիւններու երկվայրկենի մը մէջ. կամ թէ խորհրդաւոր ուղեցոյց զգայարա-

նը, որի որպիսութիւնը տակաւին մեզ համար շատ պարզէ:

Ուրեմն մրջիւններու և մեղուններու՝ բընազգի և զիտակցութեան, կամ մի խօսքով անոնց հոգեբանութեան վրայ ըրած բոլոր ուսումնամասիրութեանց մէջ, չպէտք է մոռնալ որ միջատներու կողմէ զգացած տպաւորութիւնը բոլորովին այլ են քան ինչ որ մեզ համար, թէ անոնց և մեր զգացողութիւնը երրէք միւնոյն չեն:

Քանի մը իրողութիւնը որ մենց ըըննեցինը կու զան եւս առաւել ճշղելու այն՝ ինչ որ կ'ըսէինք յօդուածի առաջին մասին մէջ. առանց կարտեսական ըլլալու, առանց նկատելու կենդանիները որպէս ինքնաշարժ մեքենաներ, զգուշանանց ուրեմն զանոնց բոլորովին մեզ նըմանցնելէն, և չընդունինը զանոնց որպէս մարդիկ:

ԵԱՊՈՒՀ ՓԻԼՈՍՈՖԻԱ
ԲԺԿՈՒԹԵԱՆ ՈՍԱԽՈՂ ԺԵՆԿԻ ՀԱՄԱԼԱՐԱՆԻ:

Վ. Ե Բ Զ

ՀԵՐՕ ԵԻ ԼԵԱՆԴՐԸ

◀◀▶

(ՇԻԼԼԵՐ)

Կը տեսնէ՞ց սա հնադարեան
Բերդը բերդին դէմ յանդիման
Ասկեցօծեալ արևէն.
Հոն ալիքներն Հելիսպոնուի
Ժայռի դռնէն Դարդանել
Որոտալով կը հոսին:
Կը լսե՞ց սա կոհակին ձայնն
Որ կը բախի ժայռերուն,
Ան Երոպէն քեցեց Ասիան,
Սակայն չազգեր վախ սիրոյն:

Սիրան Հերօյին ու Լէանդրին
Խոցեց նետովը վշտագին
Սիրոյ Աստուածըն նորատի.
Հերօն աղուոր է զերդ Հերէ
Լէանդր մարգերը կը չափէ

Ժիր ի խնդիր ոսերի:
Բայց իրենց հարց թշնամութիւնն
Սիրահարներն կը բաժնէ.
Եւ բաղցահամ սիրոյ պտուզն
Վլհին բերանն կախուած է:

Հոն ամրոցին մէջ Սկստոսի
Ուր ալիքներն Հելիսպոնողի
Փըրփըրելով կը բախին,
Մանկամարդը մինակ նստեր
Ապիտոսի կողմ կը նայէր
Տիրած - ուր էր անձկալին:
Ախ, սա եզերը հեռակայ
Տանող կամուրջ մը չկայ,
Եւ ոչ նաւակ կ'երթայ կու գայ.
Բայց սէրն ճամբայ կը գտնայ:

Սէր՝ ծուռ ու մուռ ճամբաներէ
Անզայթ, անքոյթ կ'առաջնորդէ,
Խելք կու տայ և տիսմարին,
Ան կը լծէ վայրի զազանն՝

Եւ կը ծոէ վիզը եզան
Աղամանդեայ արօրին,
Ընիցս հոսող ըլլատիւքսն անգամ
Սէրն անվեհեր՝ չարգիւեց՝
Պրլուտոնի մթին տնէն
Իր սիրեցեալը խլեց։

Հոսանքներուն մէջէն ջուրի
Սէր՝ վառ բոցովը բաղձանքի
Վառեց սիրտը լէանդրի.
Օրուան լոյսն երը կը մըթազնի
Յանդուգն ի լոր կը նետուի
Մութ հոսանը Փանդոսի,
Կը ճեղքէ չուրն հումկու բազկով
Անձուկով քաղցը եզերըն
Աւր ամրոցին մէջ պայծառ ջան
Հրաւէր կու տայ կաթոգին։

Դժուար նամրէն սաստիկ յոգնած
Ի մէջ սիրոյ փափկիկ բազկաց
Բախտաւորն արդ կը հանգչէր.
Եւ Կ'ընդունէր վարձն երկնարեր
Եւ փարումներ ու զգուանքներ
Զոր սէրն իրեն պահած էր.
Մինչեւ որ այզն արթնցուց զան
Համոյական երագէն,
Նետեց ծովու ցուրա անկողինն
Հան՝ լով սիրոյ ջերմ ծոցէն։

Շուտ երսուն օր անցաւ զնաց
Մէջ գողցրւած ուրախութեանց
Բարեբաստիկ ամոլին —
Հըճուանաց պէս առազաստին՝
Որուն դիբ իսկ կը նախանձին
Միշտ դալար ու միշտ հեշտին։
Երշանկութիւնն ինչ է չիստէ
Ան որ պտուղն երկնցի
Չէ գողացեր ու վայելեր
Ստիւրսի եզերըն ահոելի։

Փոփոխակի այգ ու իրկուն
Կ'ընեն իրենց երկնային չուն,
Երանեալներն չեն տեսներ
Թէ զեղազարդ տերեր կ'իյնան
Եւ սառերէն հիսախական
Ջմեռն կու զայ ձիւնարեր։

Ուրախութեամբ կըտեսնէին
Որ օրերը կը կարծին.
Ենորհակալ կ'ըլլան Զեւսին
Որ գիշերները կ'երկարին։

Եւ ցերեկին ու զիշերին
Կշիռն արդէն հաւասր էին,
Մանկամարդն երը կը կենար
Ակնկառոյց ու կը դիմէր
Որ արևոնն երիվարներ
Կը փախչէին դէպի վարու
Լոկէ էր ծովն ու հանդարդիկ
Զերդ հայելի մ' մարբափայլ
Աև պետութիւնը բիւրեղիայ
Զէր յուզեր հով մ' յամրաքայլ։

Կայտառ վըտառը դլիիններուն
Խանդով աստ անդ կը պարէին
Մուրը տարրին մէջ արձաթի,
Եւ մոխրագոյն ու սեադէմ
Ելան ծովուն խոր անդունդէն
Երփներանգ զօրը թէտիսի,
Ասոնց միայն վըկայ եղան
Միրոյ կապին գողոնի,
Բայց Հէկատէ զոցեց բերանն
Յաւէժ, որ բան չըխօսի։

Եւ իր հրճուանը աղուոր ծովին
Թայտնեց ու մեզմ մայնով ջուրին
Ուզգեց իր խօսը սապէս։ —
Որուն Ասոտուած դուն մարդ խարես.
Ո՛չ, պիտ' չար մարդն սուռ հանեմ ես՝
Որ սուռ ու կեղծ կոչէ քեզ,
Մուռ է ամրող ազգը մարդկան՝
Անգութ է սիրտն հայրերուն,
Բայց դուն քաղցը ես՝ բարեացակամ
Եւ կը զգաս ցաւը սիրոյն։

Ժայռի որմոց մէջ ամայի
Տխուուր մենիկ պիտ' ողբայի
Եւ թոռմէի յաւիտեան,
Բայց ուսդ առած կը բերես դու՛
Կամուրջ չկայ առանց նաւու
Իմ գրկիս մէջ իմ բարեկամն։
Քու խորութիւնդ է ահոելի,
Ակեացդ հոսանքըն՝ սոսկալի։

Բանցի սէրը բեզ կը պաղատի
Քեզ կը ստիպէ սիրտն արի:

 Քանչի բեզ ալ Աստուածն ալեաց,
Միրոյ աղեղն հրզօր խթեաց,
Մինչ կը տանէք խոյն ոսկեղէն
Մազկահասակ Հէլլէն աղուոր
Որ կը փախչէր հետ իր եղօրօր
Քու խորոցը վըրայէն:
Եռու մ'հմայցէն նէրա յաղթուած
Խոր վըհէն դուրս նետուեցար,
Զնէ քաշեցիր խոյին ձեռքէն
Տարիր ծովուն խորը վար:

 Աստրծոյն հետ Աստուածուհի մ'
Ի մէջ ջրոց խորին վըհին
Անմահ է նէ և կ'ապրի:
Նէ հալածուած սիրոյն կ'օգնէ
Վայրազ կրքիդ սանձ կը դժնէ
Նաւորդն իր տեղ կը տանի:
Ազուոր Հէլլէն, Աստուածուհի,
Յ կը պաղատիմ բեզ այժմէն:
Այսօր ալ բեր իմ սիրելին
Սովորական ճամբայէն:

 Հոսանքն արդէն կը մըթազնին,
Եւ նէ թողուց լոյսը ջահին
Որ ամբոցէն տատանէր:
Ալղեցոյց մէջ անշէն վայրի
Եր աս նշան վստահելի
Սիրեցելոյն՝ որ տեսնէր:
Հեռուոչ շաշէր ու կը գոչէր,
Մութ ծովն ահա կը ծփի,
Եւ կը մարէր լոյսն աստեղաց
Սաստիկ մըրիկ մը կը մերձի:

 Լայնածաւալ ծովուն վրան
Գիշեր կու գայ և կը տեղան
Ամպոց ծոցէն հեղեղնիրն.
Օդին մէջէն կայծեր կ'ելլեն
Եւ ժայռերու խոռոչներէն
Արձակուած են ժանտ հովերն.
Լուրթ վիհին մէջ ամենի
Խոշոր վիհեր կը բացուին,
Ծովուն յատակն ի տես կու գայ
Բաց՝ զերդ բերանն գեհնին:

Խեղճը լալով, «վայ ինձ», գոչեց,
Աղորմէ դուն, ով ջևարդ մեծ.
Ախ, ինչ ինդրել իշխեցի,
Թէ Աստուածներն լսեն ինծի,
Երբ նա ինք զինք նենց ծովերի
Թանձնեց ի մէջ փոթորկի:
Ամէն թոշունքը ծովավարժ
Շտապով տոն կը փախչին,
Հաւերն ամէն փոթորկավարժ
Ծոց մ'ապահով կը պահուին:

 Ախ, նա անշուշտ է ձեռներէց
Թաճախ փորձածը ձեռնարկեց,
Ջի Աստուած մ'ան կը մղէ:
Գացած պահուն ինձ խօսք տուաւ,
Միրոյ երդմամբ երդում ըրաւ:
Սոսկ մահն ուխտէն կ'ազատէ:
Ախ, անհրաժեշտ այս վարկեանին
Փոթորկին հետ կը կուտի,
Եւ զինք հոսանքը կատաղի,
Խոր անդունդը կը տանի:

 Քու լուսթիւնդ, ծով նենգասէր,
Մատնութեան լոկ պատըրուակ էր.
Հայելույ մ'ես դուն նման.
Պատրող ալիքդ հանդարտեցան
Խարելով դուրս հանեցին զան
Վայրոր տարին սրտութեան:
Հիմայ մէջտեղ քու հոսանքիդ՝
Ուր գոցուած է յետաղարձ
Խարուած խեղճին վրայ կը թափես
Բոլոր չարիթու յանկարձ:

 Եւ գոռ ու գոչը փոթորկին
Կը բարձրանայ մինչև երկին,
Ծովը կ'ուրի, ալիքներ
Փրփրած բախին ժայռէ որմին,
— Զէ իսկ հընար կազնի նաւին
Որ մօս գար չը ջախջախուէր:
Եւ կը մարի ջահը հովէն
Որ շակիդին լոյս կու տար
Սարսափ կ'ազդէ ծովն ալէկոծ
Սարսափ կ'ազդէ ցամացն ալ:

 Եւ կ'աղաչէ զԱփրողիսէ
Որ Որկանին հրամայէ

Ալեաց ցասումն արգելուլ.
Եւ կ'ուստէ որ ժանտ հովերուն
Մատուցանէ զոհ պատարուն
Մի ոսկեղջիւր պարարտ ցուլ,
Խոր անդողոց Աստուածուչեաց
Եւ Աստուածոց քարձրութեան
Կը պաղատի որ իւղ թափին
Ալէկոծեալ ծովուն վրան:

Ականջ զէր իմ աղաշանաց,
Արահներէդ դուրս եւ կանաչ,
Լեւկոթիադ երանեալ.
Որ նաւորդները ամայի
Ջըրոց մէջ փոթորիկի
Աղատելով երեցար:
Տուր անոր քօղզդ սրբազան
Խորհրդաւոր հիսուսածքով.
Զան կըրովը ալեաց գէճն
Պիտ' դուրս ելէ ապահով:

Եւ կը լռեն վայրագ հովերն
Կը բարձրանան այգուն ձիերն
Հորիզոնէն վեր՝ երկրին:
Խաղաղ իր տեղը վաղեմի
Ծովին հայելոյ պէս կը հոսի,
Օդն ու ջուրը կը ժապախն:
Ալիքներն ալ մեղմ կը բախին
Ժայռին վրայ եղերաց,
Եւ խաղալով մօտ կը բերեն
Մարդու դիակ մը ծովափանց:

Այս՝ ան է, հովին առւած
Սակայն դրժած չէ իր երգմանց.
Խակոյն զանի կը ճանչնայ:
Ո՛չ մի գանգուս նէ կը բառնայ,
Ո՛չ արցունքի մ' կաթիլ կ'իյնայ...
Ցուրա, յուսահաս կը յասի:
Անմըրսիթար խորն ամայի
Իր նայի և եթերին,
Եւ հուր մ'ագնիւ կը շառագնի
Վրայ դժգոյն երեսին:

Զեզ կը ճանչնամ, վեհ զօրութիւնը,
Խստիւ կ'ուզէք ձեր իրաւունք,
Անողոց էք ու գաժան,
Բնթացըս շուտ աւարտեցի,

Երջանկութիւնը վայլեցի
Բախստ ունեցայ անհման:
Մինչ կ'ապրէի, նուիրեցի
Զիս քեզի զերդ քրմուհի.
Իրը ուրախ զոհ կը մեռնիմ ես,
Ափրոդիտէ թագուհի:

Եւ զգեստովը իր թոչուն
Հոսանքներուն մէջը ծովուն
Բերդին ծայրէն կը նետուի.
Սուրբ գիւղներն՝ հեղուկ վայրաց
Կը գըլորէ մէջը Աստուած՝
Անոնց շլրիմն ինք կ'ըլլայ:
Արդ գոհունակ իր աւարէն
Ուրախ սրտով կը մեկնի
Եւ անըսպառ թափէ կուժէն
Իր զետն որ ճիշդ կը հոսի:
Քնիկպերէ Թրու. Մ. Ա. Մելքոն
ԳԱԼԻՖՈՒԽԻՆԻԱԼ

ՆԱԼԱՊԵՏ ՔՈՒԶԱԿԻ ԴԻՌԱՆԸ

Ղերջին ամառը մեր վաղեմի ազնիւ
բարեկամներէն մէկը կրկին զրադեցուց մեզ
Նիշահիփուրցի խայամի քառեակներուն հար-
ցերովի ինչպէս յայտնի է խայամապաշ-
տոթեան համաճարակի նման բան մը
րոնկեր է որոշ Անգլիական շրջանակնե-
րը: Խայամ կամաներ, ըլուպներ (Clubs)
և անոր քառեակներու թարգմանութիւնն-
երը հետզհետէ կը ծագին, կը բուանին: Իմ
բարեկամն ալ յԱնգլիա գտնուելով Հայե-
րէն է թարգմաներ խայեամի քառեակները
տարբեր և աւելի հարազատ ըմբուռնե-
րով Եւրոպական հասկցածէն, Քանի մը
կետերու վրայ միանգամայն նոր ըմբոնում-
ներով և նոր տեսակեսով իօսկելու է ան-
շոշտ ապագային: Զուգաղիպութիւնը մեզ
միւնյոյն ատեն դէմ առ դէմ բերաւ Քու-
չակի Դիւանի հետ և անոր ընթերցումը
մեզ համար գիւտ մը, յայտնութիւն մը
եղաւ հայ գրականութեան մէջ: Ալշակ էֆ.
Զօպանեանի ընսական ուսումնաասիրութիւ-
նը լրջութեան մէջ կը գտնենք: